

կերներ կանգնել իրենց իմանալի անտուածութիւնների տեղն
 եւ մեհեաններ ռաբաբիներ ձեջ պաշտօնի կատարել այն-
 սէս հետզհետէ Արշակունի թագաւորներ շնորհիւ որոնք
 աւելի հոկումն ունէին յունական եւ հռովմէական քաղաքա-
 կրթութեանը արմատայաւ Հայոց մէջ եւ կապաշտութիւնը
 որն առաւել հաստատուն կազմակերպութիւն զապաւ Հայոց
 աշխարհակալ թագաւորներէց մէկին Տրգարան Երկրորդ ի օրով-
 սա մեծ եւանդով կարգաւորեց Հայաստանի մեհեանները՝ ահ-
 դաւորելով նոյա մէջ յւր հօր Արամաշէսի Յունաստանից քերած
 արձանները, ահա այն արձաններէն մէկն էր Յունաց Գիոսի
 պատկերը, որ թերեւս իւր զառաւորութեան եւ մեծագուն-
 թեան համար արժանացաւ Հայոց Արամազդի տեղը բնութեւ:
 Այն գերագոյն էակի գլխաւոր անթուր գտնուում էր Բարձր
 Հայքի Վարանայեաց գաւառում: Անի ամրոցում (արդի
 Գամախ կամ Կամախք քաղաքի մօտերը) դր էր եւ Հայոց Ար-
 շակունի թագաւորներ Տանգուարանը: Բայց անկասկած ու-
 թիշ տեղեր էլ գտնուում էր նորա պատկերը եւ որովհետեւ
 մեր պատմիչները լռում են ուստի չենք կարող յանունէ յի-
 շել միայն Սորենացին Հռիփսիմեանց պատմութեան մէջ յի-
 շում է որ Արամազդի պատկերը գտնուում էր եւ Վանպու-
 թական Անձեւայեաց գաւառում Պաղատ լեռան վերայ: Ըստ

(12-րդ-13-րդ):

մասին յոգախոսքի մասով մինչ Նոյսը Գե Նոյսախոսքի
 մեծ յոգախոսքի մասով մինչ Նոյսը Գե Նոյսախոսքի
 յոս: Եւ յոգախոսքի մասով մինչ Նոյսը Գե Նոյսախոսքի
 մասով մինչ Նոյսը Գե Նոյսախոսքի

(• ԱՐՄԱՐԱՍՏ • № 1)

1686 թուին Լուդովիկոս Ժ. Թիլին դը — Մէնտէնօնի թե-
 լագրութեամբ հիմնեց Սէն-Սիրում, Վերսայի մօտ, Ս. Լու-
 դովիկոսի դպրոցը, անդադար պատերազմների պատճառով
 սղքատացած Ֆրանսիացի ազնուականների աղջիկների կր-
 թութեան համար: Սկզբում այդ դպրոցը մի տեսակ դուարձա-
 նալու միջոց էր թագաւորի համար, նա կգնար այնտեղ պա-
 լատականների մեծ բազմութեամբ շրջապատված, կուրախա-

նար տեսնելով որ Երևոյցի տեղի վրայ զոր զարգացանք մեծ համուժեանքով եւ շնորհակալ
կերպով կրկնապայմանորաւ անաջեւ Սպարտի սղբերգութիւնը
ախորժելով վրէժը մանկական երգի պարզ հնչմունքը եւ իսկապէս
Ռասինին եւ Բուրձոյին որ այդ դպրոցի հիմնարկութիւնն այն
քան նշանաւոր անցք է որ անկարելի է չյիշել նորա մասին
իւր թագաւորութեան պատմութեան մէջ : Սպարտի ինքեւ
Սպարտի կանայցի զատիւարակութիւնն ունէր ինչոտ
միակողմանի ուղղութիւն սակայն եթէ ուշադրութեան առ
նուի այն ժամանակի կնոջ հասարակական դրութիւնը կարելի
է ասել որ այդ դպրոցը կնեկանայցնէ նշանաւոր քոյր գէղ
յառաջ կնոջ հարցի մէջ : Միայն այդ դպրոցը չկարողացաւ ու
նենալ նշանաւոր ազդեցութիւն ոչ կնոջ հասարակական դրութեան
վերայ եւ ոչ նորա կրթութեան ուղղութեան եւ ընդ
հանրական ընթացքի վերայ նորա համար սրբապաշտութեւ
իսկական կեանքից հետեցրած էր սոց. դպրոցը զայնու շայն պատմութ
միտորի եւ մէնէլոնի մտքերը կնոջ դատարակութեան մա
սին յառաջ կգային քրիստոնէական սկզբունքների հիման վե
րայ : Եթէ եւ չեն արայայտում նոյն սկզբունքների բովանդակ
լիութիւնն եւ բազմակողմանիութիւնն : Նոցա հեղինակներն
կարծես երկիւղ կրելով դարուն խիստ ընդդէմ գնալուց ցոյց
կտան շատ չափաւորութիւն իրանց պահանջների մէջ : Բայց եւ
այնպէս կանանց ժլ. դարում Թրանսիայում ձեռք բերած իշ
խողութիւնն եւ ազդեցութիւնը կարծես կերելի իբրեւ պա
տասխան նոցա անկախութեան մասին յայտնած պահանջներին :
Թրանսիայում ժլ. դարում կինն կյայտնէ կառավարութեան
ազդելը անաջնորդող հանձար եւ հրամայող ձայն : « Ս. մե
նայն ոք կգրէ Սօնտէսկեօ » « Պարսկական նամակներում » « ոյ
որ Փարիզի մէջ արքունիքում կամ նահանգներում պաշտօն
կվարէ, ունի իւր մօտ կին, որի ձեքով կլինին բոլոր ողորմու
թիւններն, իսկ երբեմն եւ քոյր անարդարութիւններն, որոնք
նա կարող է ցոյց տալ : Բոլոր կանայք հազորդակցութիւն ու
նին մէկ մէկի հետ եւ կկազմեն իրանց մէջ մի տեսակ հասարա
կապետութիւն, որի յաւէտ գործունեայ անգամները կօգնեն
եւ կծառայեն միմեանց : այդ մի տեսակ թագաւորութիւն է
թագաւորութեան մէջ » : Ս. յը մարդու նախկին բնութիւնը

սկսանալ այդ միջոցում վնասականալ ճեղքեցեալն և Կանաչի շնորհի ազգեցու թեան ներքոյ երկու սեռի անձների յարաբերութիւնն ներք միմեանց հետ սկսան լինել քաղաքաւարի պատշաճականում թեան խիստ պահանջներով սահմանաւորուած լուծաւորութիւնը մատչելի եղաւ կնոջն որի մէջ նա ինքն սեռ չկատեցաւ յետ մնալ տղամարդուց որ նորա հասարակութեան մեջ ողորմելի դեր կատարած չլինի: Բայց այս ձգտմունքի հետ միասին զարգացաւ կնոջ մէջ պճնասիրութիւնը եւ հոգսը հաւանելի լինելու եւ սրամտութեամբ ու արտաքին գեղեցիկութիւններով փայլելու: Այս կերպով նա կտեղծէր իւր ազգեցութիւնն անհաստատ սկզբունքների վերայ: Նորանից յետոյ սկսուած յեղափոխական շարժումն Թրանսիայում հեռացրեց կնոջը հասարակական գործունէութիւնից, դադարեցրեց նոցա առաջին, աներկարատեւ ազգեցութիւնն եւ նոր իրաւունքներ մշակելով այդ մարդկան համար արհամարհեց կանանց իրաւունքներն եւ դրութիւնն: Հասարակաւարների եւ ընկերակարների դպրոցները առաջարկեցին կնոջն իրանց ծառայութիւններն: Նորան եւ խոստանալով ձգտեցին ազգայութիւնն եւ հաւասարութիւն: Բայց այդ դպրոցները կկամենային ստեղծել կնոջ համար բարօրութիւն արտաքոյ ընտանիքի արտաքին ամուսնութեան, եւ դորանով կիւլէին նորանից նորա բարնականն եւ ընկերական նշանակութեան վաւելի հաստատուն նեցնակները:

Եւ թէպէտեւ կինը որա հնչանեց իւր իրաւունքներն ինչ որ ձեռք էր բերել ՅԸ. դարում — նորա հետ քաղաքաւարի վաւորուելու, դահլիճներում աչքի ընկնելու եւ ուրիշ այսպիսի իրաւունքներ, բայց մարդկային կանոնաւոր յարաբերութիւնները դէպի նա մինչեւ այժմ եւս դեռ չեն հաստատուած: Այժմ կեռ գեռ շատերը կնոջ մէջ կտեսնեն մի արարած, որ չի համարձակի պահանջել մտաւոր վսեմ զարգացումն: Շատերը չեն ընդունում նորանում բարոյական վեհ ձգտմունքը, կսահմանափակեն նորա նշանակութիւնը տղամարդուն հաճելի լինելու եւ գութեկան կերպով պարտալ ժամերում նորան գուարճացնելու ճարտարութեան մէջ: Այսպիսի յարաբերութիւններ դէպի կենը, որոնք մինչեւ այժմ կեանքի մէջ գոյութիւն ունին կգտնեն

իրանց հաստատութիւնը մինչեւ անգամ մի քանի ուսումնա-
 կանները գրողածներու մօտինակ Միշէ իւր «Del'amour» գրքում
 այնպիսի հայեացք կ'յայտնէ կնոջ վերայ որով նա վերելի մի
 թոյլ եւ քնքոյշ արարած, ստեղծուած միայն սղտմարդու հա-
 ճոյքի համար: Նոյնպիսի մտքեր կ'յայտնեն ուրիշ նոր հեղինակ-

Ա. Վ. Ս.

ԳՊՐՈՅԱԿԱՆ ՀՂՐԱՀԱՆԳ ՁԻԿԱԳՕԻ ՄԷՋ (ԱՄԵՐԻԿԱՅՈՒՄ):

Կառաջարկենք ամբողջապէս հրահանգի այն մասը, որ ու-
 ղարկած է ուսումնարանների վերատեսուէր Դ. Դոախն եւ վերա-
 բերվում է ուսուցիչներին:

Ե) Ուսուցիչի պարտաւորութիւնները իւրիշ պայմաններում:

- 1) Ուսուցիչը պիտի հասկանայ եւ կատարէ ուսուցչական
 փառքի կարգերը եւ կանոնները:
- 2) Նա ճշգրտութեամբ պիտի հետեւէ վերատեսուչի եւ դպրոց-
 ղի կառավարչի հրահանգներին:
- 3) Նա պիտի վարէ դպրոցական ցուցակ, գործածէ դպրոց-
 ղի պաշտօնաթուղթ եւ հաշիւ տայ կանոնադրութեան համա-
 ճայն:

Դ) Ուսուցիչի պարտաւորութիւնները իւրիշ պայմաններում:

- 1) Ուսուցիչը պիտի շինէ դասարանը աշակերտի համար
 զուարճալի եւ գրւող, եւ եթէ կարելի է՝ զարգարել նորան
 սլտակներով, ծաղիկներով եւլն:
- 2) Նա մեծ խնամքով պիտի հոգ տանէ գրքերի, աշխար-
 հացոյցների (քարտէզ), յուշակների, փականքների եւ դպրոցի
 ուրիշ կահ կարասիքի մասին, որոնք յանձնված են նորա հո-
 գացողութեան: